



## Հայկական գիտահետազոտական հանդույց Armenian Research & Academic Repository



Ասուն աշխատանքն արտանագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասուրյաթե 3.0» արտանագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենը և տարրելը կուրք ցանկացած ձևաչափով կամ եղիսով  
մեռվածել կամ օգտագործել առնա կուրք ստեղծելու համար ենթադրվում են համար նորը

You are free to:

Share – copy and redistribute the material in any medium or format

Adapt – remix, transform, and build upon the material

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ  
ՎԻԵՆՆԱՅԻ ՀԱՅ ԳԱԴՐՈՒԹՎԵՐԻ ՄԻՈՒԹԵԱՆ, Թ. 7

# ՅՈՎՃԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ

1869—1923

ԴՊԿՏ. Հ. ՍԱՀԱԿ ԿՈԳԵԱՆ

ԲԱՆԱԿԻՕՍՊԵՐՏԻԿ

արտասահման Վիեննայի և Ավումբի սրաբին մէջ  
17 Ապրիլ 1923:



ՀԱՅՆԻԱՆ  
ՄԻՒԹՈՒԹԵԱՆ ՑՊԱՐԱՆ  
1928


89199(09) [Родионов] 22885-


4.63 Кошурин, Н.

Знаменитыи Родионовыи

1869-1923.

171.56 19





ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ՎԻԵՆՆԱՅԻ ՀԱՅ ԳԱՂՈՒԹԱՅԻ ՄԻՈՒԹԵԱՆ, Թ. 1

31.99.092 [Բայուլը]

ՎՐԱՅԻ ԽՈՎ Ե 1861 թ.

4-63

# ՅՈՎՅԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ

1869—1923

A II  
31720

ԴՊԿՏ. Հ. ՍԱՀԱԿ ԿՈԳԵԱՆ

ԲԱՆԱԿՆՈՎՈՒԹԻՒՆ

արտասահմանած Վիեննայի հայ Ակումբի սրահին մէջ

17 Ապրիլ 1923:



ՎԻԵՆՆԱ

ՄԻՒԹԵԱՅԻ ՏՊԱՐԱՆ

1923

394

## Ա Զ Դ

Զկայ այլ եւս մեր ականաւոր քանաստեղծը:

Հոեց ընդ միշտ Լոռու Սոխակը:

Դաժան մահը խլեց մեզանից Մարտի 23ին 1923թ.  
մեր սիրելի քանաստեղծ Յովհաննէս Թումանեանին:

Այլ եւս չենք լսելու նրա քնարի նոր ձայները....:  
Բայց այն ինչ որ ստեղծագործել ու թողել է մեզ՝ ընդ  
միշտ վառ կը մնայ մեր ու ապագայ սերնդի սրտե-  
րին մէջ:

Վիեննայի հայ գաղութը չէր կարող անտարբեր  
մնալ մի այսպիսի մեծ կորուստի հանդէպ ու Ապրիլի  
17ին 1923 թ. կատարեց Ազահանդէս նուիրուած մեր  
մեծ քանաստեղծ Յովհաննէս Թումանեանի յիշատակին:

Գաղութային Միութեան կողմից Դոկտ. Հ. Ս. Կո-  
ղեան արտասանեց այս ճառը, որը եւ որոշեցինք հրա-  
տարակել, յաւերժացնելու համար մեր սիրելի քանաս-  
տեղծին յիշատակը, ու սրանով հիմք դնելու Միու-  
թեանս կից հրատարակչական գործին:

Այս հրատարակութիւնից կայանալիք գուտ ար-  
դիւնքը պիտի յատկացնենք հրատարակչական ֆօնդի, որ-  
պէս զի միջոց ունենանք այսուհետեւ մատչելի գներով  
հրապարակ դուրս բերել ու ժողովրդականացնել մեր  
գրողների գործերը:

Յոյս կը տածենք որ հայ հասարակութիւնը առաջ  
ընթանալով մեր այս նպատակին կ'աջակցէ մեզ մեր  
այս նոր ասպարեզում, եւ միջոց կու տայ շարունակելու  
այս գործը:

Վիեննա, 18 Ապրիլի 1923 թ.:

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ





# ՅՈՎՀԱՆՆԻՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ

1869—1923

Բանաստեղծը կամ հսկայէ կամ զանան: Չունի՛ միջին տեղ: — Թոյլ կուտամ ինձի բանախօսութեանս սկիզբէն արդէն հսկայ հոչակել ողբացեալ Յովհաննէս թումանեան՝ խոր եւ առարկայական համոզմունքով: Գրագէտ մը, որ իւր հոգեկան կարողութիւններուն հնարաւոր զարգացումը կուտայ առաթուր կոխելով միջավայրի եւ արտաքին պարագաներու յարուցած խոշնդուսները — նա հսկայ մընէ կամքի. իսկ գրագէտ մը, որ ինքնաբերաբար հսկաներ կը ստեղծէ, որ միայն փառայեղ վիթխարի իրականութեան մէջ կը գտնէ հոգւոյ ճարակը, այնպիսին հսկայ մընէ զգացումի եւ երեւակայութեան: — Եւ կա՞յ միթէ աւելի՛ փառայեղ, աւելի՛ վիթխարի իրականութիւն՝ քանի ժայռանման ազգ մը աննկուն, աննուան, քան լեռները բարձրաբերծ, երկնակամարը անծայրածիր, ամբողջ ընու-

Թիւնը կենսունակ: — Թումանեան որդի էր  
եւ ստեղծագործ գրագէտ այդ բնութեան  
եւ ազգութեան:

Լոնիի մէջ՝ Չորագետի մօտ կը գրտ-  
նուի Դսեղ հայաքնակ գիւղը, շրջապա-  
տուած սարերով, ծորերով ու քարափնե-  
րով: Բնիկ հայկական շրջան մը, ուր ամե-  
նայն ինչ յոի է ազգային յիշատակներով,  
ուր հայ գիւղացին իւր աւանդական կեանքը  
կ'ապրէր՝ հին քարքերով հարուստ, ուր ազ-  
գային դիւցազներու քաջագործութիւնները  
ալեւոր ծերունիներու շունչով մոռացու-  
թեան ճիրաններէն կը խլուէին — ահա  
Թումանեանի օրօրոցը, նախակրթարանն  
ու դպրոցը: Հու է որ ժողովրդական կեանք  
եւ արձակ բնութիւն անոր զգայարանքնե-  
րուն, սրտին ու երեւակայութեան շշնչեցին  
իրենց քազմերանգ նուազները: Ժողովուրդ  
ու բնութիւն կը կազմեն անոր զլխաւոր  
զարկերակը, զաղափարներու ծուլարանը,  
պատկերներու եւ լեզուի ներշնչարանը: Նա  
թէեւ կ'անցնի Ներսէսեան վարժարան,  
սակայն հոգի ու սիրո ուրիշ տեղեր կը թա-  
փառին: “Դաւթարնաչքիս դարձաւ դաժան  
— թիւ, կոտորակ թրւանըշան — ուղեղիս  
մէջ դարձան որդեր — քիչ է մընում”

սիրտը պայթէր: „Նակը փախչի դպրոցէն,  
վասնզի կ'ըսէ. “Թէ չեմ կարող, ես չեմ  
կարող — ես գրող եմ, գրող, գրող,,,: —  
Անոր երեւակայութիւնը քեղուն էր եւ ստեղ-  
ծագործ այնպիսի ժամանակ մը արդէն,  
երբ տակաւին կրաւորապէս ներգործուե-  
լու, մշակուելու էին միտք ու խոհականու-  
թիւն: Յօրինուածական ու բազմակողմանի  
դասընթացքը կ'ընդհատէ նա անձնատուր  
ըլլալու համար սրտի քերման, լեռներու  
սիրոյն, կեանքի թախիծին: Այն, նա ասոր  
փոխարէն կը ստանձնէ ինքնաշխատու-  
թեան՝ տաժանելի լուծը, բայց գեղեցիկ  
դպրութեանց ու դասական կիրթ ճաշակի  
պակասը կը մնայ զգալի: — Շուտով կը  
գտնէ նա իրեն խնամի մտքեր. կը սիրէ  
նա Պուշկին ու Լեռմոնտով, կը կազմէ իրեն  
սեպհական գրիչը, եւ արդէն ութսնական  
թուականներուն հրապարակ կ'իջնայ հայ  
բնութեան ու հայ հոգւոյն իրը ամէնէն հա-  
րազատ եւ ուժեղ թարգմաններէն մին: Եւ  
ի՞նչ պէտք էր ու կրնար գրել նա՝ որ ծնած  
ու ապրած էր ժողովուրդի մէջ, ծանօթ  
անոր սրտի ամենաթաքուն բարախումնե-  
րուն, ծանօթ այն լեռներուն ու ծորերուն,  
որոնք հայ դարաւոր վշտին արձագանգը

կը մշտնջենաւորէին, վերջապէս նա՝ որ հայ  
 դարաւոր աւանդութիւններու, առակներու,  
 սովորութիւններու եւ երգերու բովէն քա-  
 ղած էր իւր առատ պաշարը եւ անոնց  
 տոհմային ու ինքնատիպ գոյներուն մէջ  
 թաթիւած էր իւր վրձինը։ Ո՞վ, բայց եթէ  
 նա՝ կարող էր ըլլալ հեղինակը Փարւանայ  
 հսկային, Անիծուած հարսին։ Ցեղին հոգւոյն  
 ինելամուտ եւ ինքնին անոր սերունդ՝ ընդ-  
 հանուր զաղափարներ առակներու խոս-  
 ցուցած կը լուսաբանէ (Շունն ու կատուն,  
 Անքախտ վաճառականներ եւլն.։)։ Սակայն  
 դիւցազն ազգ մը՝ դիւցազներ կը ծնանի —  
 ու խօսքի եւ երեւակայութեան հսկան, շա-  
 ռաւիղը ազգային դիւցազներու, պիտի չեր-  
 գէր անոնց սիրազործութիւնները։ Թու-  
 մանեան ծեռք կ'առնու դիւցազներզութիւ-  
 նը, գեղարուեստական կատարելութեամբ  
 ջղուտ ու կուռ տողերու կը վերածէ  
 դիւցազնավէպեր՝ Սասունցի Դաւիթը, Լո-  
 ռեցի Սաքոն, — պատմական դէպքեր՝  
 Թմբկարերդի առումը, ժողովրդական ա-  
 ւանդութիւններ՝ Աղաւնէվանք, Հայ գեղջ-  
 կական կեանքէն դրամատիկ դրուազներ՝  
 Անուշ, Մարօ, վերջապէս Ժամանակակից  
 հայ աղէտէն տեսարաններ (Երկրում)։ Սա-

կայն մեր զոռ դիւցազներգակը քնարի  
քնքուշ ու նուրբ թելեր ալ ունէր սրտին  
մէջ, ապա թէ ոչ՝ ի՞նչպէս կարող էր զգալ  
ու երգել՝ սիրոյ քերկութիւնն ու լլկանքը,  
կեանքի դառնութիւնն ու քաղցրութիւնը,  
քնութեան հմայքները, եւ պարզեւել մեզի  
քնարերգական կտորներ:

Այս է՝ արագ ակնարկով՝ զրագէտին  
զործը: Մերձենանք աւելի եւ նկատենք  
անոր արտաքինն ու ներքինը, լեզուն ու քո-  
վանդակութիւնը, իբր արտայայտութիւն  
զրագէտին անձնաւորութեան ու ներքին  
աշխարհին:

Թումանեան համակ հայ է լեզուով:  
“Առանց լեզուի, ըսած է Բուալոյ, ամէնէն  
աստուածային հեղինակն ալ վատ զրող  
է,,: Ու Թումանեան առաջնակարգ, զերա-  
զանց զրող է, եւ, ինչ որ աւելի՛ կը մօտե-  
ցընէ զինքը մեր սրտին, հայ զրող: Ունի լե-  
զու մը փայփայող, շոյող, դիւթող, պատկե-  
րաւոր, ինամուած միշտ, իսկ տեղւոյն հա-  
մեմատ՝ վէս, զոռ, ահարկու, կամ քնքուշ  
ու հրապուրիչ: Գրական է անոր լեզուն,  
քայց ոչ երբեք մեռած: Հակադրութիւնը  
չափազանց ակնքախ պիտի ըլլար, եթէ  
քնութեան կենսալից եռուզեոր անկենդան

լեզուի հետ զուգուէր՝ բայց Թումանեան  
կենդանի աղքիւրէն ծծած է մայրենի լե-  
զուն եւ զայն կը կիրարկէ զեղարուեստա-  
կան ընտրողութեամբ ու զոռութեամբ։ Ոճը  
սահուն ու ճկուն. բառամթերքը ճոխ —  
անոր տրամադրութեան տակ է ժողովուր-  
դի այնքան նկարագրական ու ընիկ ազ-  
գային բառագանձը. ո՞րքան բառեր, ասու-  
թիւններ, ամբողջ երգեր ժողովուրդի կեն-  
դանի ըերնէն անցած են գրականութեան՝  
յղկուած Թումանեանի գրչով։ Թուման-  
եանի տաղաչափական արուեստը, հոն՝ ուր  
նա իւր տարրին մէջ է, Լոնիի սարերուն  
վրայ կամ՝ զիւղական կեանքի մէջ, բնա-  
կան է եւ անքոնազքոսիկ։ Նա չի փնտոեր  
ուոք, յանգ, չափ — այդ ամէնը կարծես  
գրչի ծայրէն կը ծորին ինքնին։ Կը ստիպ-  
ուիմ յիշել Ովիդիոսի՝ ի՞ր մասին պատ-  
մածը. *Quidquid tentabam scribere, ver-*  
*sus erat — զրածս ի ընէ չափական դուրս*  
*կու գար։ — Այսպիսի է ուրեմն այն լեզուն*  
*ու ոճը, զոր Թումանեան գործածած է իբր*  
*ծաղկալից, նկարէն զգեստ իւր յղացումնե-*  
*րուն։ Համակ հայ լեզուով։*

Համակ հայ՝ նաեւ սրտով եւ երեւա-  
կայութեամբ։ Հոս է անոր ներքին արժէ-

քը, վարակիչ ոյժին էութիւնը: Անոր ար-  
 ուեստին նիւթն է ազգային կեանքը, ազ-  
 գային հոգին: Այդ ամէնը վերածած է նա  
 զեղեցիկ արուեստի, վասն զի ինքը հնոց  
 մին է զեղեցիկի, հոյակապի զգածման.  
 անոր արտադրութիւնը՝ զաղափարական  
 նմանողութիւնն է հայ բնութեան: Նա լոկ  
 ո՞ն, պատկեր, այլաբանութիւն շունի, այլ  
 առոյգ կեանք, հզօր շունչ, որ կը թափանցէ  
 մեր սրտին խորքը, կը ներշնչէ մեզ եռանդ,  
 աւիւն, կորով դէպի վսեմը, եւ կը ստիպէ  
 զոչել՝ հին Սիրիլեանց հետ՝ Deus, ecce  
 Deus! Մեր երեւակայութիւնը շղթայած  
 կը բոնադատէ հետեւիլ իր երկնաթոիչ  
 ընթացքին հեւի հեւ: Եւ ահա կը հանէ կը  
 բարձրացնէ նա զմեզ երկնահուպ սարերը  
 ազգային ու կ'արբեցնէ զմեզ լեռնական  
 հրաշալիքներով: Լեռները կը դաշտանան,  
 կ'իջնանք անդնդախոր ծորեր, ուր մեր  
 զգացումներուն արձագանգ կու տան հայ-  
 րենի զետերու շառաչները: Սարսուոն կը  
 պատէ զմեզ, երբ ծմակներու մէջէն լսելի  
 կ'ըլլան փոթորկի գոռումը, լեռներու դղբր-  
 դոցը, անտառներու սօսաւիւնը: Սարսուոր  
 կը փոխուի բերկրանքի, երբ կը լսենք թըռ-  
 չուններու զեղգեղանքը, սիւզի մրմունջը,

աղքիւրներու կարկաչը, հովուական սրինգի  
 մեղեղին, հողազործին օրհներզը: Մեռեալ  
 կը կոչենք այդ բնութիւնը, բայց նա ամէ-  
 նէն կենդանին, ամէնէն խօսւնն է Թու-  
 մանեանի գրչին տակ: Տեսէք՝ զիւղը  
 տիւրադէմ է, մտածկոտ՝ մարդու նման,  
 առուն՝ շարանճի երեխայ է անտառի մէջ  
 խաղացող, սարերը՝ վէս ու յաղթ հսկաներ  
 են շուրջպարի կանզնած, ժայռերը՝ յամառ  
 ու անթարթ հայեացքով դէմառ դէմ կե-  
 ցած ոսխներ են, ամպերը՝ ջրալից ուղ-  
 տեր, Դեբետ զետը՝ երբեմն լացող եղերա-  
 մայր, երբեմն սաստկազոչ վրիժառու, ու-  
 ռին՝ սզաւոր աղջիկ դողդոջուն. մէկ խօս-  
 քով՝ երկինք երկիր, շնչաւոր եւ անշունչ՝  
 խօսք ունին, ծայն ունին, եւ ներդաշնակ  
 համերգ մը կը կազմեն տիեզերական: —  
 Կը թողունք ազատ բնութիւնը. կը զտնենք  
 զմեզ զիւղական սեամքի վրայ: Նոր, ակ-  
 նախտիղ տեսարան: Հո՞ն է զիւղացին, ցե-  
 ղին հաւատարիմ՝ պահապանը, պաշտպանը  
 հօրենական սրտին ու լեզուին, բարքին ու  
 սարքին, լաւութեան ու գէշութեան, առա-  
 ւելութիւններուն ու սնահաւատութիւննե-  
 րուն: Հո՞ն է մշակը քրտնաթոր, զբաղած  
 դաշտային աշխատանքներով, կքած պարտ-

քերու, “կոռիեւ բեզեարի”, տակ: Հո՞ն են պապերն ու թոռները — ընկուզենիի տակ քէֆէին անում, եւ ուրախանում — հարսերը՝ դաժան սկեսուրի լուծին տակ: Յանկարծ կը բացուին մեր առջեւ տօնական շքեղ օրերը — գիւղի կտրիճները մէկ կողմ, աղջիկները միւս կողմ, եռուզեռ, իրարանցում, գոտեմարտութիւն, խնդում, ծիծաղ, պար — Համբարձում եայլա: Միեւնոյն վարպետ վրձինն է, որ այս ամէն բան ընորոշ գոյներով կը նկարէ, եւ կ'ազդէ մեզ ցնծութիւն, ուրախութիւն, բայց նաեւ՝ ցաւ ու զայրոյթ: Սակայն ահա պատկեր մը՝ որ պարզապէս նողկալի է. Քաղաքը: Վարպետն ինքնին կ'ազդուի, զրիչը կը կորսընցընէ իրեն սովորական սահուն ընթացքը, կը պակսին մաքուր ընութեան պայծառ գոյները, տղմուտ ջուր մըն է, որուն հոսանքէն տարուած են քաղաքացիները: Արտաքսուած է անկէ զեղեցիկն ու վսեմը: Փողը — ահա միակ զսպանակը այնտեղի կեանքին: Դեղեցիկի պաշտօնեան անզամ կը դեղեւի իր կոչման մէջ, երբ հոն ամենուրեքանհասկացողութիւնկը գտնէ (Պօէտն ու Մուսան): Քաղաք — դա բոյնն է դրամապաշտութեան, անիրաւութեան (Շուն ու

կատու) անսրտութեան (ծայն ու Զիղջը) եւ ամենազգի կիրքերու ու մոլութիւններու:

Երբ այս էջերը կը կարդանք, իսկոյն կը նշմարենք, որ անոնց հեղինակը լաւ դիտող, անհամեմատ պատմող ու նկարագրող է: Բայց մտնել հոգիներու խորքը, բանալ սրտի ծալքերը, ականջ դնել հոգեկան գերայոյզ լարերու թրթոռումներուն, արտաքին երեւոյթը հոգեբանական լուսով ողողել — մի՛թէ այս ալ զզացուած պակաս մը չէ՞ անոր գողտրիկ երկերուն մէջ: «Մա՛րու, մա՛րու, կ'ըսէ հայ հրապարակագիր մը, ահա՛ ինչը չէ յաջողւում Թումանեանին... սրանց էլ նկարագրում է որպէս լեռներ», (Լէօ 83): Իւր դիցազներուն «ներքին աշխարհը, զզացմունքները, տանջանքները գոյութիւն չունին Թումանեանի համար», (86): Չափով մը ծայնակցիլ այս վըճուն՝ հարկ է: Զզացումներու վարպետ արտայայտիչ չէ նա, այն, փիլիսոփայական-հոգեբանական կողմը տկար է: Բայց մի՛թէ կարելի՞ է տարակուսիլ, որ ունէ՛ր նա հակացողութիւն Անուշի, Սարոյի, Մարոյի ներքին փոթորիկներուն — նա՛, որ սէրը երգած էր ու մերժուած միանգամայն (Մի՛ որոներ), սիրած էր ու տանջուած (Ուրու),

սիրած էր ու սիրուած (իմ սէրը), սիրած  
էր ու կարօւցած (Կարօտ), սիրած էր ու  
խաքուած (Ժպտուն աչքեր): Մշ, նա ունի  
հասկացողութիւն, ու խոր հասկացողու-  
թիւն, եւ սակայն կը զգուշանայ պրալտելէ,  
վերլուծման ենթարկելէ այն սրտերն ու  
հոգիները, որոնք չեն հպատակիր քաղա-  
քացիական չափանիշներու: Բնութեան ու  
ժողովուրդի երգիշը լաւ տեղեակ էր իւր  
դիւցազներուն հոգեկան ալիքներուն, եւ,  
առանց մանրամասնութեանց վրայ դեզե-  
րելու, մէկ խօսքով, մէկ պատկերով կը ճա-  
ռագայթէ ու կը սահի կ'անցնի:— Այդ կա-  
րող է տկարութիւն ըլլալ, բայց նաեւ քըն-  
նադատական չափերէ վեր սրատեսութիւն  
ու փափկանկատութիւն: Այս է իմ համեստ  
դատաստանը: Նա զգացումներ չի վերլու-  
ծեր սիրով, ո՛չ իւրը, ո՛չ օտարինը, բայց  
ունի նա ներքին աշխարհ մը, զոր կը պահէ  
ու կը խնամէ զուրգուրագին, իբր իւր ան-  
հատական սրբանոցը, եւ երբեմն միայն,  
կարծես յեղակարծ ու ակամայ, կը բանայ  
անոր քողը՝ արտազեղլու համար կուտա-  
կուած փրփրադէզ ալիքները: — Վայրկեան  
մըն ալ այս կողմ՝ ուղղենք մեր աշքերը ու  
լրացնենք վարպետին պատկերը:

Կար ժամանակ երբ սէրն էր անոր հոգւոյն ու սրտին կենդրոնը, սէրը անհատական ու ազգային՝ բոլոր աստիճաններով ու նրբերանգութիւններով։ Տարիներու ընթացքով սակայն նա կը նուազի, կը տկարանայ, կը շիջանի ու տեղի կու տայ վշտի եւ թախիծի։ “Չորեք, այ ձորեք, սեւ լայնաքերան — սրտիս այս խորունկ վերքերի նման։” Խորունկ, լայնաքերան վերքեք — այս է անպայման արդիւնքը ջախջախուած սիրոյ, փշուած յոյսի։ Այս է այլ եւս հիմնական, տիրող լարը իւր քնարին։ Լայնաքերան, խորունկ վերքերէն բխած են՝ Էյ աստղեք, իմ երգը, Վատօրեք, Երկար գիշերնեք, Տիսոք գիշեք, Տրտմութեան սաղմոսներից, Ինչո՞ւ այդպէս, Պանդուխտ եմ եւլն. — Խնդումներէս, յուսալից մոտաւ նա կեանքի կրկէսը, վաստրկեցաւ զուարթի, լաւատեսի անուն — բայց տեսաւ ու ապրեցաւ կեանքը հայկական, անյատակ ընդունարան ցաւի, աղէտի, դժբախտութեան ու թշուառութեան, ուր պատուաւորութիւնը հալածական կ'ըւլայ անխիղն փշերէ, ուր խեղն որբերը՝ յուսակտուր՝ թոշուն կը դառնան, ուր սորուկ, անխօս, հէք հարսը յոպոպի կերպարանքով

դառն գերութեան շղթաները կը իսզէ, ուր  
կը տիրէ փայլ ու փող, քսութիւն ու վա-  
տութիւն — ահա այդ կեանքը տեսաւ ու  
ապրեցաւ նա, եւ անով լայնաքերան վէր-  
քերը բացուեցան Թումանեանի զգայուն  
ու սիրազեղ սրտին մէջ, եւ յեղաշրջուեցաւ  
անոր հոգեկան աշխարհը: Բնութիւնը մու-  
թով կը պաշարուի այնուհետեւ, դալարը  
կը խամրի, ծաղիկները կը թառամին, արե-  
գակը կը խաւարի: Սառնաշունչ ծմեռ,  
տիսուր գիշեր անվերջ՝ հուր հառաչանքնե-  
րով լի: Նա կը թողու կեանքի վայելքներն  
ու հաճոյքները, կը լքէ հայրենի հողն ու  
ջուրը, “ամէնքից զզուած, ամէնքին թո-  
ղած,, երես դարձնելով նոյն իսկ անուշ  
քոյրիկին, նա տարագիր կ'ընէ ինք գինքը  
անյայտ երկիր՝ — թախիծի երկիրը միզա-  
մած: Տիսութիւնը — ըսած են հիները —  
զմարդ փիլիսոփայ կ'ընէ, իմաստասիրու-  
թիւնը ամոքիչ է ցաւերու: Եւ ահա Թու-  
մանեան վիրալից սրտով փիլիսոփայական  
ակնարկ մը կ'արձակէ տիեզերքի վրայ,  
կեանքի վրայ: Կեանքի իմաստը կ'որոնէ  
նա: Լայնաքերան վէրքերու դժոխային  
պատճառներուն առջեւ խորհողը վայրկեան  
մը կը շուարի մտամոլոր. ոչնչականութեան

ահոելի, սեպ զառիթափերուն վրայ կը  
գտնէ ինք զինքը — հեզնական կծու ժպիտ  
մը կը զգենուն փալփլուն աստղերը, իր  
անմահացուցած, փայփայած բնութիւնը:  
“Աի ես երանի — կայծակ լինէի — պատ-  
ուի խաւար — ցոյց տայի մարդուն —  
զաղտնիքը վերին — որ տեսնէր՝ այնտեղ  
— ի՞նչ քան կայ ահեղ — կամ ով է  
նստած — եւ ով է Աստուած...:” Վիրա-  
ւոր, արիւնլուայ ազգային ու անհատական  
Եսի բողոքն է այս: Կրուտ հարցական շեշտը  
զայրոյթ ու կասկած կը ժայթքէ: Սակայն  
երկարատեւ չէ այդ վիճակը: Կու զան վե-  
րստին խաղաղ ժամեր: Լուրջ ու հատու  
տեսութեամբ կ'անարգէ անզամ մը՝ ար-  
տաքինը, կեղեւը, մակերեսայինն ու պա-  
տահականը՝ կը միրճի երեւոյթներու էու-  
թեան մէջ, կը սուզուի ծովու խորքը ան-  
դորր անալիք, կը զսպէ կսկիծէ առթուած  
ալեծուփ զայրոյթը — եւ կը փարի զրկա-  
տարած՝ զաղտնիքը պարզող ճշմարտու-  
թեան:” Կեանքի իմաստը — “Դէպի ան-  
հունը”:

